

զարգացնելու առաջին աշխարհական պատճենը մեջ Արարագիսոց
ձեռքին առնելու երեք դրա վարդիկ խուզեց :

卷之三

1 մարտի, Կակասելքի թի 15: Ես վերջին պահը ըստ
ամեն ցանցության և բարու առաջ արձակվեն ու-
նակ այս շաբաթ յառ երես եթէ: Այսուհետեւ մեկ շաբաթում
մէջ զրեթէ հնատ մարդ (1 մարդ = 88 տրու) ձգլ
անիք աւ ԱՌԱՅՈ մարդ արձակ զարս խարթացաւ:
Վանդ զինաւորացաւ կ'երթան Գաղղիս, Անզիս,
Հործառաւ ու Յանիսան կզգիր:

— Աւոյ ըստիրը Եղագացի Վերմնակն առանձին
մէջ եղած մարդ մը կը մէջ, ու կըս որ երկրպա-
հագործիկարուն ուժնեն ճանար ասիկա պիտի ըլլոց,
զբայիչուն և հենակնարէն (Ք-Ա-Ն-Ի-Ռ-է) քիշ մը պա-
հան և եղիր :

— Պայմանը առաջական թերթը և բանակը պը կես-
ովին հաջը ժամը Տիգի գուցիքի կը հասնին : Դոյջ
անիցից առնիվել առնելով առ վերջին առավաճախ շա-
տարթին զբաց երկայն հասաւածակ մը կը խօսի :
Վաս աղաքաջուն, կը լուս ։ Կանանքն սիրած հայր ծովե-

զերեց բազգով երթացը համար 12—15 ժամ
ունեար էր։ Այսոր համ նու զանձրու համար պահի
ուղարկը, ու իսկ մը ծախը և աշխատանքնեւ եռոքը
հայրի թէ նու կը զանձր ու դաշտիցի ցանձրը
կանցնէր, առից առից էրթացը։ Համար զրեթե
2 առկազ օր (48 ժամ) կը կարուցցնէր, որով
լաւագունէ մրցնե։ Չափոց կը անեէր երկ շրմ օր։
Եթէ նու կը զանձր մէջ թէնիմէ կանցը գանձնե-
լու, եաբն չափեաւ ու անկեց վերջն ու շրմեկառը
երեց՝ պաշտ երկայն ճամբան 11—12 ժամին
հայոց յին, և պիտուականց միջը ընկնիւ ըլլանը

ուն, կը կազմեն որ աշխարհ շատապ կրնաց ըլլութ-
վառ և սատիկն զիւրութիւններէն զատ՝ ուրիշ մկա-
քանի քաղաքական կարգագրամիւններ ու ա-
վագինամիւններ չեն ոգտակար կրնան ըլլութ, ինչպէս են
կը աւ, անցոսիր ցուցնելու պարագը վերցնելու,
առարկութիւններ և անոնք ու կանոնական միւնքների պարփա-
կե կը ուղարկել ու ամրուց առաջի միւնքներ մէկ որոշ
անգ առնելու, որով չառերն ու կառաքերը պահապահ
անցիր կրնայու հարդակորութիւններն կապաօքն ու
համբարգութիւններ 9—10 ժամեւ մէջ կը ըլլունց ու
երկու մարդու պարզաբնակուն ասունկ շատ հազարդա-
կան թիւններն շատ շահ կը լլաց, կը ու ուղարկ ապօռ-
մարդ միւնքներ ու նոր տեղ մը քայլած առնենք՝ միաբա-
նակութիւններ ու բարեկարգութիւնները՝ շատ բան կը
ուրիշ, պարագ եւս առելի զիւրութ մը, որ
երկու ու համարիւս ունենաց նե, կը լլուց անոր 30
ժամեւ կանոնական կամ պարփակե մէջ անցընել, որն որ-
ուուցիր մէջ շահ է:

Digitized by srujanika@gmail.com

Միաւուժութեա, Կականակիրքի Աւ Գերմանիրքի
նոր Ենորբանական հաստիցութեան անպատ ըլլու-
յու, Հանուր Գերմանական աէցութիւններեւ Թրանց-
ֆուրդ Խուրուած անձնութ Ենոցին եկան: Վա-
սահանգ ընդ ինչուրդ անց վրա Եր որ Գերմանական
կողրած ենուն աշխատան Յաշհանուս արքիուրու-
իր իշխանութիւնը նոր կառավարութեան անց անե-
րուն ձևադր թշուր պատրի յանձնէ: Հաստիքա Կո-
ղք որ ու զրդացութիւնը Գերմանիրքի կենոր-
ունական կառավարութեանը ուղարկութեան ուներ
Հանունական ու պաշտամական եկարու մը կառու-
րուի, պրոցեսական Յաշհանուս արքիուրուի իշխան-
ութիւնը կը ճանաւոր ինչ պատրի չեր ուղիւր որ
հաջուածեաւ արքիուրուի աստեկ պաշտամական եկա-
րուն իր իշխանութիւնն աւանդէ, պրոցեսական ա-
նոր վոր իշխանութիւնը պազրու ու ընդունէ կը
սեպեր Յերանուս Յաշհանուս արքիուրուի որ ար-
գեւ պարզութիւն սիրու մարդ են և, և զանակը
պատ ու պրակէ որ նոր մարդ իր պաշտամակարուն
աստիւր շրաբարի և, և վահանակի համու շնուռ ու
պաշտամական գրուուրքի մը սուրուուք:

15. Կերպարվեսկան ինքնորդության հայտափորձ
թեմա չոր ժաղացքը՝ որ պրակտիկուրք պահի նախ,
առջև գերածնեան օրու որ հայտափորք եւ ընդհա-
ւոր գերածնեան զաշտակցութեան համեմ այս
առջևածովրութեան մի պահուոր ընկ. բայց բնույթ
անձնա. Տիես բայց ներդեռ զայտի է, պրակտիկա
աշխանաց բանապահան մէ չ գերածնեան մասը
առջևի հետեւ Ըստ համար աշխանաց անձնան մին որ
համարակա ենուք, եւ ու պահանք իր արքուութ-
յանցը գերածնեան խորհրդարան մէ կը առդր-
ու ու զայտն տնոր պրակտիկը յառաջ տանի Պրա-
կտիկի կանոնից շիզոց գերածնեան թագաւորու-
թիւնը՝ որ եւ պարերա. Համեսդիք. Այսուհետ
ու Այսուհետքից մինչ յայսու շիզոցի միտ իր են-
ութեան. բայց պահան իր մէ առան ուրիշ համեստ
ու մասնաւու. պահենք Աստուքից կ առաջարկեն որ
Պրակտիկ նա ազգութ իսկ բանաւու եղանակ

բանն ըլլնելու տեղ՝ իրենք ալ Ֆրանքֆուրդ ընտիշա-
նուք Գերմանիայի խորհրդարան մը ժողովն ու անօ-
նեն թէ տղին աւելի բազմութիւնը որ կօգնն է :
Եսաց առ ոռուշագրւածեան գործ այբուբենը շատ
սուրբառ առկա է : Այսը :

ՊՐՈՎԻՆ. : Հաստեղոց պաշտօնեաները կը ջանան
որ Պրուդիցի Ահեքուն Գովեն կառաւը գերմա-
նական զաշնակցութեան երթիբուրան հետ միաց-
նեն, որուն զի Պրուդիցի Կերմանացի բնափշները
առ կերպար գրաբենէ 11/2 միլիոն առևտնաբարձ գերմա-
նական բնութիւններու մէջ առելի քառէ ունենաց ու իր
խոսքը առելի մանցնէ : Գովենի Ահեքը առ ջանիքն

գեմ շատ կը աշակեն ար կը բողքեն բախզվ որ
իրենց Աւագ ին, իրենց աղջայնութիւնը կ'ուզեն պա-
հել, եւ օժէ 1815ին Ալեքսանդր Դաշնաց սուրագրո-
ւելութիւնը հաւառա մի իւնը հանուա առ Փա-
ղեն գուառը Վերմանիսի երեխունելուն հետ չեկար-
եար մանաւ Բայդ երեխունը ու Պուտինի պաշտո-
ւելունը առ արքայի պատճառները մահել շնորհալ՝
ու զանանին յառաջ տանելու պիտօք ճգնին : Եղա :

ԱՐԴԻՇԱ

Պատրիա, Դեկտեմբերի 15: Կ-ՀՀԴՐԴՐ ԲԵԼՆԵՐԵ
Ն կը ծանուցու: Ու ամսոյ 20թի թագաւորը խոր-
հարդարանին սենեալիները պահի բանց: ԱՅՆ յա-
գրին նայելով՝ մինչեւ Տիգրան 178 պատշաճութե-
ցու ընարակի մէջ ծանուցու ած է, որոնց 116 հա-
մը կառավարութեան կողմէն են: Իսկ 62 հատց ցիւ-
շատ յեղադրիսական կամ չափակողմեան:

Թ Ա Ս Կ Ա Ն Ա
Քրութեան, Գեղագիտեանի 13: Աստվածական թեմա
նոր կարք ադրասթիւններ հաստատեցնեն պատճա-
ռաւ Դոկանացի զանազան քաղաքներուն մէջ՝ թշ-
պէս են լիցունոյ. Արքատուսց, Գիէլուղէ եւ Գա-
գելիքիրենդինոյ, մէն իսա ովութիւններ ծագեցնեն,
ոյնայէն որ զափելու համար զօրք բերել հարկ եւլաւ։
Հիմն Դումկանայն մէջ շտու ժուռով չափազանց
ու ամեացի առաջանաներ կան, որոնք թէ հաւ և թէ
մանաւանդ Հոռոմի Երկիրներուն մէջ ժողովուրդը
շարունակ առք երեւրու կը պարաւեն։ Անձ-ըն-:

REFERENCES AND NOTES

— «Աղանձուի լուսաւը Դեկտեմբերի 14ին կը ծառացանեմ որ հրապարակական ճամփաները վրայ եղած մարդապաններին ու աւազակութիւնները գաղղրեցնելու համար քաղքացիներն որպէս կառավարութիւնները ու սուրբամբակի համբաներուն վրայ իրարիշ շրջանու հետարգութեամբ զինուորական պահականակներ (Հայութածուն) գրութիւն շարժանակ պարբեկապան զբար (Հայ) պարագի : — Գոյզենէ լուսաւը կը լուսաւը ու աւազակները կարիքապարփին խմբին մասցործներէն են :

புதுக்கலை

Անդրագույն, գեկումքերի 7 : Կայսրը կաւկա-
ռու հօռակապին ու կաւկասիան ընկերութեան ա-
ռաջարկութիւնն ընդունելով՝ Հրատանացին մը հա-
նց, որով կաւկասի գրաբնաւութեան ժողովին իշ-
խանութիւնը քիչ մը ընդարձակեցաւ ու իրեն մի-
արքեաց գործերի պաշտուացածաւ։ Ըստ այս կա-
վասի գրաբնաւութեան ժողով գրի երկիրեւուն ե-

կոյ Տեսեաւ այս պատրիական եւ ուժի Հայութացակառ-
մի մասնիկը պիտի քննէ. Ա. Վրեւելի ան լեզուա-
տուածած ամեն գրեթերը, լատինիկը ու օրագիրնե-
րը. Ա. Տաճկառանոնի մէջ առօսուած եւ բռուցի լի-
ուած. Գրադիկներն ու օրագիրները, եւ Կ. Գորո-
դրութիւններն ու անօնց նման քննութեան տակ
մէջոց ապահովութիւնները: Կաշկառու դիմուն եկա

արեւի կամ բազդիքները. Նշանաւ Տաճկոստնի
և Կոռուպտի լրաց հասուրութեաւները բնու-
յա և Կալկուտան գրաբնաւթեան ժողով միջ-
ունքու պիտի վարուի, Բայց որ ակրագեան ու-
րի է կողմերը գրաբնաւթեան գոյն օրինարքու աւ է.
ու ան առն գիտուածոց մէջ՝ որ գրաբնաւթերը ներ-
քին գործոց պաշտօնեան սրբաւուր է զիմոն. Կա-
խանան գրաբնաւթեան ժողով ալ Կալկուտ-
յաւան պաշտօնաւթեան ժողով պիտի գոյն։ Կալկուտ-
յաւան գրաբնաւթեան ժողով ալ Կալկուտ-
յաւան պաշտօնաւթեան ժողով պիտի գոյն։ Գրա-
բնաւթեան մէջ առաջ առեւելեան գոյն է. Գրա-
բնաւթեան մէջ առաջ առեւելեան շնչանուր գրաբնաւթեան

զրուեն Կառկասի հազմերն եկած եւրոպացի զրոց
Նկատմամբ՝ Կարկասնան գրաքննութեան ժողովը
Խոյն իրաւունքը պետք ունենաց, որ իրաւունքն որ
Պետութեան իր զրդականները 1840ին Յօնանիք
26ին Օտեսացի գրաքննութեան ընկերութեանը
տուն։ ասոր լորութեամբ Կուկասնան ժողովը
կրնաց հաւկաս եկալ ճանապարհորդաց շնորհէլ որ
ծովախոն, տուեւարական, երկրագործական, և ա-
մէն անեակ արտետօնի ու գործաւորաց, սեղագրա-
կան սուրագրութեանց, ճանապարհորդութեանց
ու հասարակ աղջիկց գրքերէն մէջ մէկ օրինակ
կարենան մէկանց առնոց ու ներս բերել։

Վազգաղթութիւնը կամկասի հետ հաջրդաւ-
կցութիւնը ռանցավերուն մեծ դիրքութիւն է, որով
հետեւ յառաջազդ ցն դրսէն եկած գրաւոր քանի-
րան մեծ մասը կամկաս չ'ընտե՞ծ շատ շրմանենք պի-
տի ընէին, որոնց մեջ երբեմն ալ կը կորսուեին,
ըստ առ նոր կարդագրութիւնը զիշաւորաբոր մեր
հայերէն և ըստին ու ազգային հաղորդակցութեան
շատ նպաստաւոր է, զատ ով կամկաս խրկուած
կոմ խրկուելու անհետոն և պատճիններն ու
դրբերը պարսկերէն, արաբերէն ու տաճկերէն ոյն
շափ շատ ըջլառվէ դիմաւոր մասը մեր հայերէն
գրաւածները կը կացուցանեն: Ասով կը յօւսանք
որ հայերէն ինդուագիտական, ուսումնական, եւ ոն
ամեն դրերն որ տերութեան քաղաքակարգութեան
հետ կարուկցութիւն մը չունին, տակէ եաքը տերի
մեծ շրջան, տեմի ընդարձակ առհման ու աւելի
դիրին հաղորդակցութիւն կ'ունենան, որն որ ինչ
կողմանէ մուածենք ոչ, աղջային մեծ շահ է:

— Առաջապահնի 49 Խաչանդներուն մէջ մի եւ
Նըյն առեւն է դած գլխահամեարը բիթնցաւ, որուն
գումարին նայելով՝ սէրութեան բնակչաց թիւն է
54,092,390։ բայց Բնագէս շաբաթի է, ամեն կողմէ
մի եւ Նըյն խառնմեամբ ժողովուրութ չկայ։ Տաքը
Ռուսաստանի Հայադրիներուն թիւը 400,000ի կը
մօտիինայ։

զէն մանչը ըլլալ ու ասդին անդին իժուղորի:

— Առուսասաննին փախտականաց նկատմանը
ունեցած ինպիրը զես ըմբնցած չ'երևար, ինչպէս
որ եւրոպակի լրացիներն ալ միարան կը հաստո-
տեն: Եւ այս գործութեան վարչէն ինք յրազուրինն
զրոյ թշնակիցը նաեւ, առ կը զրոյցէ թէ Առուսաց
հառափարութիւնը Սեւ ծովի նաւատորմիղէն զար:

արքման ցամացոցին զույն ալ կ'ամերընէ. Եւ թէ
Թուու լրագիրները նաեւ Վաստիայի դեմ գը-
գաեալ հոգի մը կը ցուցընեն, որովհետեւ Վաստիա
Թուուն բաժնուելով՝ բարձրագյշն Դրան հետ հաշ-
տուեցաւ ու խորիրը մերժացաւ:

ՏԵՐԵՎԱՆԻ ԽՈՅՔԱԲԵՐԻ ՀՅԱ Ա ՀԱՅ Ա ՀԱՅ
ԿՈ ԺԱՆԱԳԱԾԵՆ ԿՈ ՊԱՐՈՒՅ ԽՈՎԱԿԱԾՐՐ ԻՐ ԹԱՌՈՒԵՐ-
ԿՈ ՄԱՐԱՆ ՄԱՀԱՆ ՄԻՐՋ ՊՐՋԻ յԱՅՈՐԴ Թ-
ԱԿԱՆԵՐ Է ԵԱ ԱՐ ԿՐԱՅԱԿԱՐ ԴԵ ՀԵՐԱՆԻ Ա Հ ԹԵ-
Ա Հ ՀԱՅՈՐԵՆԵՐ ԿՐԱՅԱՐՈՒԵՐ ԵՆ: — ԿՈ ԿՎՐՃԻ ԿՐ-
ԿՐՈՒՍՈՒԻ ԱԳՐԱՄԲՈՒԺԻՆԸ ՔԻ ՊՈԽԵՆԵՆ ԿԸ
ՉԱՐԿԻ ՊՐԻ ՀԵՎԵՆ ԱԳՐԱՄԲՈՒԺԻՆ ՊԼԱՆԻ ԵՐԱ-
ԱՎԱՐ ԽԱՆԻ ԿՐԱՅԱԿԻՑԵՐ ՊԼԱՆ ԽԱՂ ԵՆ ՊՈԽԵՐ:

16,000,000 տարբ ամէի է. ուստի
կ'ըրեալ որ կառավարմէնց նորմ պարուն պի-
տի ունէ:

բա մեջ պատրու Մինես, որ 260 լիոր (115 հո-
բայրի Տօն) ծանրաթիւն առեւ. տարիս Արշակ յիւն
Կառքիւ քաղաքին զբանուածնը կ' պահանի. — Անձնի
և եղանակի համեր Եկիւն խաչը օգտագոր թիւն, որոց
մէկը 300, մէրայլ 200 լիոր կ' կաւը. Վարիս զի-
շքը պատահեցու, երինքը յատիկ ու հանգարու եր-
շատ մարդիկ ու եւելովն աշխատ աւուն, որոր
ազնակն ու պաշտպանիւն անցնելն եւ իրենը ու
որիս տունելն ենորը պահ տանց հօմենաց եւ տո-
սուն որ մէծ ու խորանի փառ մը բացուած էր. Վար-
սիսի ստոր կ' ջարութեամբ թիւն են ու ողպար-
ունը, որոց մէջը մինչ յայուր ըրբանական թժու-
դարանը կ' պահէն է. — 1751ին Անդաման անշնանից
մէջ Երկու երկութիւն զննուած թիւն, որոց մէկը
71 լիոր էր, մէկայլ 16 լիոր. տանց մէծ Աթեննան է:

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՎԱՐԱՐ ԱՐԴՅՈՒՆԱՎՈՐ

Խոշոր լրագրիս առ առաք մատ 32 թուղթ և մեջ խոս-
ացած էինք, քահանացապետութեան ունի վարդի նույզ
համ ուղեկութիւն մը կու առաջ ։ Քահանացապետ-
ներան բարձրագագիւ անձանց Օրհնուած առի-
վարդ ընծայել իսկզբանէ միջնու Տիմս շատ մեծ
չորս ք ։ մեծ պատիւ ու զորուած է ։ Ասոր սկիզբը-
յայսն չէ, բայց առ առաջ է որ Աւան թ. Քահա-
նացապետն ամեանակի՞ն յառաջ էր, որն որ շարջ
1649ին պետքանի զամբ նուածցաւ, որովհետեւ նշյան
ասեն ասիկաց արզ էն սովորակիւն և զամ քանի ուժու-
կը պատճաճէ։ Քահանացապետները մեծապահոյ ըս-
տրոց կիրակին մասնաւոր արարարաւմիւներուց ոսկի
վարդը կ'օրդնեն և՛ նոյնը ձևորեցնին բանած մա-
սուս և կ'երթուած։ Աս հանգիստիւնը յառ աջապահը
Ա. Խաչի եկեղեցին կ'ըլլար, ու Քահանացապետներն
ալ հաս մը կը խուսին, բայց Տիմս հասարակուէն
Ա. Պետքանի եկեղեցին կը կատապահէ։ Օրհնուած
ունի վարդը նշյան առաջնորդ շատ ներկայ եղող եւ
կամ (եթէ առ չի անուանին նէ) բացակայ թագաւորին,
իշխանին, իշխանուց կամ եկեղեցւոց կ'ընծայուք,
բայց գիտաւորաբար անանի իշխաններու կը արտին
որոնք եկեղեցւոց առջեւ արդիներ մ'ուժը եւ կամ
բարձրագալութեամբ երեւ եղի նն։ Ասոր ունասակու-
թիւննէ աշխարհքի վայրելութիւններուն անդրաւո-
րութիւնը յիշեցնել, եւ բարի վորուց ու անուշա-
հու առաքինութիւննաց թերապիի ըլլաւ։ Ան եդիւ-
առ Յ.Դ. ասանէ օրհնուած սակի վարդ մը Պալու-
նուսի մազը եկեղեցւոց պարզիւ առջու առաջու
շատ ինսուսուն նամակ մը գրած է, որուն մը մին-
չեւ նշյան առաջնորդ ընծայութեամբ իշխաններուն
անուաները կը համբէւ ։ առանց մը ից կոյ Գաղղիսից
լուգովիկուն ։ մետաւորը, Անսեանին մէկ Տոթը,
Արկիցայի օռջաննա թեագուհին, Առունիսից Եռ-
նեկառո կայսրականի իշխաննը և առանց։

սիսա թ. Առաջապահեան ալ երբ որ երկիրնե
ըն շետացաւ նէ՝ Կոյզեգու գոտու Կերպասիրու
թենէն և. թաղաւորին վերջնին աղջիկը մկրտչէն ա
սիրել առնելով՝ ուստեց թագուհուցն կրտսական յը
շատակ մը թողուց և տօր համուր ըրուց որ ոսկ
փայլը առյ. թաղաւոր բարեպաշտանիւնն ա
մասնա որ Կերպով մը զննըր առ բանին յորդորեց
և նախարարի ընծան եւ. նոյն նի թին վայ դրուա
քահանապահետական կնոջակը տանելու համա
գերագ. Յովուշի Սպելլու խուրուուն էր, որն որ
Ս. պատմութիւնի Ան թաղաւորական մատրան մը ջ հան
զիսութեամբ ոսկի վարով թագուհուցն ընծայեց

ԱՐԵՎԵԼԻ ԱՅ ԵՐԿՐՈՎՈՒԹՅՈՒՆ

Աշխարհական քառական ըստաւծ լրացիքը ուս տեղի կաթենալ էր. այս. Ավրագի բարերուն նայելու Աշխարհական կողմուն 1819 տարւան խաչուէի հունձր 1818թվան շատ աւելի է. 1849թ. 239,199 էն զինար (չափար) առարկանունի (արդիշ տեղէն բարեւծ անկունած) խաչուէ նաև երու մէջ բնակարգան, որի որ անցած տարի 190,680 կինդինակար. առ առքի նաև բնիկ խաչուէն ալ 127,79 կինդինակար էր, որ որ անցած տարւանը 86,17 կինդինար. Դեռ գաղտներու վայ կեցած հունձր ալ արտարց կարգի յաջու է, ու տուրքական խաչուէն յուսուցած բերքը 273,000 կինդինակարէն պահած չէ, այսպէս որ բնիկ խաչուէն ալ անցած տարւան չափ բերելու որ ըլլայ, (թէպէս Եղու հաստատու պատճաններ կան, որով կիրաւութիւն է ան ալ շատ պիտի ըլլայ) բարը նաև երու մէջ բեռնաւորուներուն գումարը 19,751,220 հօնայի պիտի համար է Գեղ. երկու տարի յատաց (1847-8,800,000 հօնայի հազի կը համար, եւ ան ամենամեծ առանձին առանձին է) :

պահու սկզբ տարրո առաջն առ այլ շուրջքի եր։
Ենթաբառ այսպիսի շուրջք ենամբ անդը, Աէ-
լանի խաչու էին զնցին նոր բարձրանալան հետ մեկ-
տեղ դարձվ՝ նյու երեւեցի կը զայն բարդաւաճիլը
շատ պիտի յառաջըցնէ։ Աէլանի բնիկի խաչունի
գինը, որու վենդիմառը տարի որ յառաջ 27 շի-
մմի իր ծախաւեր, հրան 46 շիմմի է, Օ մենա սառ-

Ճապան է : Այս առավել կանուքի ինն ու կողմայի գուշ-
թականաց մուտքը շատ շրմա պիտի յառ աջանայ :

中華書局影印
新編古今圖書集成

For many years the government has been trying to get rid of the
problem.

Սպիտակությունը որ իր անուելք Վեհաբանի մէջ յիշուած
բարեկարգ Ասամացցին ուսւած է, շատուցով ինչ է
զործ դրած բարեկարգ որդութիւնները առ առջի ալ կա-
տարելու, իր ջանաց, այս նիկը Տօնաւ անդ չունեցազ
ավարաններուն ջնակարտն հոգալ, որուն գործ Տեղա-
ներու բազիրը հետևէ եւալ տեղի կութիւնը կու առա-
ւուն ընկերութիւնը կը չանց որ նաեւ առջևի
ձմեռն ալ առուն չունեցողներուն տեղ մը հոգայ, եւ
կուպէ թէն բարձրն մէջ եւ թէն առոր ճանելու
եզրը շղեկառներուն կամուրայրէ տեղի ըր տո-
րանիս համար գործածել, զորոնք արակ ու կանաչ
համար որոշակած՝ երեք աստիճան բնակարաններու-
րամենք պիտի որ ասյ: Առ բնակարաններ խոշոշակ-
ներու մէջն անցնող տաք ջրով պիտօք տաքայան
կալով պիտօք բաւառութիւն, եւ աստիճանութեան
զդուցանեսնը պիտօք յանձնութիւն: Խռաջն ասու-
ճանի մէջ բնակողը, որը որ կատարեալ ոնկանին
ուսան ու կողքանձ մը պիտօք ըլլաց, մէկ զիշերուան
համար պիտօք վճարէ 2 թուի (գրեթէ 1 գուրուց)՝
երկրորդ աստիճանը միայն յարգէ անկազմն, բարձ-
ր ու խորսէ հանձից մը պիտօք ունենաց, որուն հա-
մար զիշերը մէկ հետի պիտօք վճարուի, իսկ երրորդ
աստիճանը՝ որ որ զիշերուան ամեն, ճանէ ինձաւ
երթլցուի, միայն անկոզմն յարդ պիտօք գրաւի
եւ ամենեւենի վճարուանը չունի, Առ բնակուաննե-
րուն ամեն մէկ բաժ ննը առ անձին թժիչը պիտօք ու-
նենաց. քանի որ բաժիններն ալ ցորենին ըստ իրեն-
ալց բասարան պիտօք զործածութիւն:

to E as to T, it is P to P.

Անդայ աւելանին (Achiroamatopsis): Այս խոպանը
աշխատ մեկ առանձին հանգամաները կ'իմացուի, որով
գոյնին ամենեւնին անզայ է, ու գյուղերը չեկուարի
քարտե զանազանել, թէ պյտեւու առարկաներուն ձևավա-
ռու մեկով տեսանելի յատկութիւնները որոշ առ-
յաբնի կը ահման եւ կը բանէ: Ու ա՛ Օնոց-Ֆիր-
մա (d'Hombres-Firmas) ասանէ մարդու մը պա-
տահայու, որուն տաէն գյունը ըր միայն զանազան առ-
արձանաւ, բայց կամ մուժ մարդագյուն կ'իման այն
էս մարդս շատ վայրէ զ ծափքիւ, ու նկարներու վեր-
պետ ճանչուաց էր, որոնց վայր շատ գիտական
զ աստվածան կ'ընէր, բայց խնասութեամբ կը լցու-
շանար որ պատկերներու զ ցներուն վայր շնօսի տ-
մենն էն, որպէս զի իր տկարութիւնը ուղիղներած
չըստուան ի, թէ պէս և ու որիշներէն լուրով գիտէր
որ երեխները կապուատի, արինը կարմիր, ծառերուն
տերի մեջ ըր կանու են, բայց իր աշքը ասնց մէջ
զ շնի զանազան իմիւնը չէր գաներ: Ի վերոյ այսը
ամենայնի իր սիրելի պատումը նկորչւմ իմիւն էր:
Խա մարդս ունդամ մը իր տանը սրա հնին պատերուն
վայր լւանիւր, եւ գաշտերու զանազան պատկերներ
նկարեց, որոնք զւիթ իրեն շատ հաճելի եղան: Որու-
մը մէկը իրեն հարցուց, թէ ինչը ։ ատերը, անելին
ու մարդիկները կտացրու նկարուն եւ: Նկորիչը պա-
տասխան տռուու թէ պատկերներու միաբայն սկսու-
ուցիւրը կապուատի գյուն ընապետի, որպէս զի արա-
չնի կահչուց համաձայնի, որոնք ինչպէս կը անենին
կարցրան են: Խեղճ մարդը չէր գիտէր որ սրա հնին բա-
րու բայց միտելի իր, ամ ուներն ու զ պրեքը կարմիր էն:

Արքային առջև նաև է բացվել Ապահովանական գործադրության մեջ պահանջանառ գույքով՝ կրթութեարա իմանալ թէ ինչ փաստականութեան մեջ բարեկարգ բարոր բանին նշանաւութեարի Տիրն Հրդեհը, մասնաւոր որ առ պատահած առանձ սաստիկ հիւսիսացին հով մը կը վէճք է Ան գիշերն մերը ժամը գիշէ Տիրն ուսանասանիկ ծուխ մ' եղել լու գոտիկ նաևն ամեն ծառ կերեն, որուն մ' չ ծծուո՞ր ընթառութեա ։ Արքայուրդ Խոստանուր Հեղծոց ցիւ մինչն արթը ընկալու ։ Ծած կիրա վեցին մազդիկն արթը ընկալու օրուակ ։ Ան միջաւուն թէ քաղքէն և թէ թը զմաքեր շապ ենաւ և ն կրտսէ քրչանեար եկան, և շատ մորգիկ սկսուեա կուրեա իյնայ որ այսու մեհայ նուր մեհայ նուրէն

բաժները՝ զոր հանեն, և իրաք ալ զովենափ
սպառթեամբ թիւ ըստ եարք նաւահովութիւն վերըն
ծայրը և Օսմանին բուռած ամրացն կողմը տա-
ռուեցու: Ամեն պատրաստութիւնները տեսնուած
էին, որ եթէ կրակը մարդը համար ի գործ
զբան միջոցներն օգուտ մը շնորհն նէ, նույը ճա-
կելով՝ ցըն տակն ընկդմն, որ ըլլոց մէ պայ-
տերիվ մէամեն վանակի պատճառէ: Քայլ ալ վեր-
ջն միջոցը կատարել հարկ չեղաւ + պատշենք. Ժա-
մը գեկ ի Օմք կրակը կրցու մարկը և բարերախտո-
ւնակի ամեններն մարդ չենաւ, միցն նաւազը-
ռն առաք միաւորեցու:

Զենուարութեան առջև պատճեն է առաջակա մասն Զատացայի պատերազմին լրագրիս քաղաքական մասն մէջ ծանուցմինք : Հիմնակ Աւագադ տնօւն լրագիրը կը պատուի ար նայի պատերազմին մէջ թուրի գնդապէ ու բարձրացած առ հայոց կարծութիւն մին է ցացցցցեր : Կառուի առան ուսար մէկ ուրեմ ու մէկ թնւը թնկա նսթի մէկ զնառակիւն անանկ վկաս ուրեր է որ հարկ եւ լիր է կարեւ : Հաստան սպասափեխ գործուղութեան նշն զարարեար չէ թէ մասն որինութեան զիմուցը է, հապա նաև իր ուրեն ու ձեռքը կարուելուն պէս՝ պատգարակի (Աւենիրէ) մը վրայ նստեր, նորեն պատերազմի զաշան է եկեր : Ճն ահագին զնդ արձակութեանց մէջ սկսեր է անմիջիւն իր հրամանները յառաջ տանիք մինչև որ լորը զբաթիւնը պատերազմինք մեռ է :

Սիստեմ քառած նորդ և ուսկանելեր ամսային սիթից
բները օվեռներ գուառեն պեղի մը մէջ զին առ-
կեն խղդուած նարգու մը նարմին գանձեցու . որն
որ կը հարժաւեր մէ նիկար կառադրծին (աշակե-
շնորհին) զիազն ըլլաց : Արոյի եաւեւ առ նարդս ըն-
կերդը հետ չիրեալով խազազութեամբ ապրի ,
ըստեցու որ անառարկաց յառաջնորդենին ինք
զինքը քի մէջ նետած ըլլաց . քանի մը որ միերը
նշյնմարդը կու գոյ իր ամենը գուռը զօրաւոր կը
զարդէ , հիմքը կը կանչէ ու իր անունը կը նանացաւ-
նէ : Խառասիրս հիմքը , որ յառաջադցին իր առ ծե-
րերած մարմինը և ոչ ոնդամ մը ուզած էր
անենէց , այլ պաւուլի զօսւցած էր որ "Յաղոյի կը
զինքը ուր որ կ'ուղեք . կ'ուզե՞նէ , զաշաի լուս ան-
թար մեղքի , նաև հիմն մեռենոյ մարդուն հոգւցի ,
զորն որ կարծեց թէ հիմնակ եկած զառը կը զարդէ ,
չուզեց պատասխան տաչ : Խո զէ մորդուն ուրիշ ճար

մինչեւ առաջ ըստ յատակ ըստ
իստ դոգուեցաւ, բայց եթէ ։

ԴՐԱՄԱՓՈԽՈՒԹԵԱՆ ԸՆԹԱՑՔ

ԳՐԱԴԱՐԱՆԻ ԶԵՂՈՎՐԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ